

զարդն են . միայն Հռոմ քաղաքին ճամբաները ժի դարէն առաջ ալ միշտ գեղեցիկ էին :

Սուրբաբար կը կարծուի թէ հիմակուան քաղաքներուն մէջ ամենէն առաջ սալայատակ շինուած քաղաքը Փարիզն է . բայց ստոյգ է թէ Սպանիայի Վորտովա քաղաքը 850<sup>ին</sup> սալայատակ եղած էր , իսկ Փարիզ քաղաքին համար կը պատմեն թէ Փիլիպպոս ( ) գոստոս թագաւորին ատենը սալայատակ եղաւ անբաւ ծախքով , 1184<sup>ին</sup> . և հին Ուտետիա ' անունը ' ան ատեն փոխուեցաւ , ու Փարիզ ըսուեցաւ :

Վաղղիայի գլխաւոր քաղաքներուն շուտ մը հետեւեցան ուրիշ քաղաքներ ալ . 100 տարի ետքը Փիլիպպոս Յանդուզն ըսուածը 1282<sup>ին</sup> հրաման հանեց որ ամէն տնուոր իրեն տանը դիմացը աւել մաքրէ իր ծախքովը . բայց աս հրամանը շատ առաջ չգնաց , ու նորէն սկսան ճամբաները աղտոյնութեամբ լեցուիլ : Ուստի 1609<sup>ին</sup> որոշուեցաւ որ ճամբաները մաքրելը հասարակաց ծախքով ըլլայ , և քաղաքական տեսչութիւնը մասնաւոր փոյթ ունենայ աս բանիս վրայ . անոր համար գինիին վրայ տուրք մը դրուեցաւ :

Եգգի մը քաղաքականութեան աստիճանը կրնայ չափուիլ քաղաքներու ու գեղերու ճամբաներուն վիճակէն : (Վ)է որ քաղքի մը ճամբաները սալայատակ չեն , կրնանակէ թէ ան քաղքին բնակիչները բարբարոս կամ խեղճ մարդիկ են :

1 վասն զի lutum ( ուսկից ելածէ Lutetia ) լատիներէն քիւ՛ կրնանակէ . և ասանկ կոչեր էին քաղքին անունը ' տղմով լեցուն ըլլալուն համար :

ՕԳՏԱԿԱՐ ԳԻՒՏԵՐ

Բաղադրեալ բծերը հանելու դեղեր :

ԲԱՂԱԴՐԵԱԼ Կ'ըսուին բծերը՝ երբ որ քանի մը տեսակ նիւթէ առաջ եկած են :

Կառքի լիսեւներուն եղէն առաջ եկած բծերը , որ բաղադրած են ճարպով ու երկրթի սև ժանդով , ուրիշ կերպով չեն մաքրուիր՝ բայց եթէ վերի նիւթերովը որ ճարպ հանելու համար ըսինք , ինչպէս են սապոն , հող , եզան լեղի , գինիի տորտ ու շաքարի թթուուտ . բայց աս բծերը հանելու ատեն՝ առաջ ճարպը հանելու է , ետքը երկրթի ժանդը :

Թարախի բծերը հանելու համար՝ տաք ջրով լուա , ու սապոնով աճրուէ , յետոյ փոշի դարձած գինիի տորտ գործածէ՝ վերի ըսածնուս պէս :

Թանաքի բիծը երբոր նոր է՝ նախ մաքուր ջրով լուա , յետոյ սապոնոտ ջրով : Կիտրոնի ջուրը երկաթային մասունքը դիւրաւ կը ջնջէ . բայց երբոր բիծը կը հիննայ , երկաթային մասունքը ոչ միայն կտաւին ներսերը թափանցած կ'ըլլան , հապա նաև ժանդ ալ կը կապեն . ուստի միայն շաքարի թթուուտը կրնայ զանիկայ լուծել : Վ՛րոն ալ խիստ դիւրաւ կը ջնջէ թանաքի բծերը , բայց գունաւոր կտաններու վրայ պէտք չէ գործածել . վասն զի շուտով կ'ապականէ՝ երբոր բուսական ներկ ըլլայ :


Նուխի ու վառարանէ՝ կաթած ջրին բիծը հանելու համար՝ նախ սապոնի ջրով լուա , յետոյ բւեկնի ոգիքով աճրուէ . ասով ալ չելլէ նէ՝ շաքարի թթուուտ գործածէ :

Խոստի բծերը հանելու համար 30 կամ 40 աստիճանի տաք սապոն ջրով լուա . յետոյ ծծումբը այրէ , ու անոր ծուխին բռնէ բժաւոր տեղերը :

Չիբոլաթի բիծն ալխահուէինին | չէ, որովհետև ասիկայ այնչափ չկրպ-  
պէս ըրէ . բայց ծծումբի ծուխ պէտք | չի լաթին վրայ :

ԲԱՆԱՍԻՐԱԿԱՆ ՏԵՂԵԿՈՒԹԻՒՆ

ԱՆԽԱՐՀԱԳՐՈՒԹԻՒՆ



Մոքա :

ԲԱՐԱՅԻ գաւառներուն մէջ ա-  
մենէն բարեբերը Եւթն ըսուածն է .  
անոր համար հիներն ալ աս գաւա-  
ռիս անունը Երջանիկ Բրաբիա դրեր  
էին : Բըլեւք Եւթնին անունը շատ  
հռչակաւոր է՝ անկէ ելած ազնիւ խա-  
հուէին համար . իսկ Եւրոպացւոց  
մէջնոյն բերքին սպառածաւաճը՝ անուա-  
նի է Եւթն գաւառին Մոքա քաղա-  
քը . վասն զի աղէկ խահուէին իրենք  
Մոքայի խահուէ կ'ըսեն :

Մոքա քաղաքը Կարմիր ծովուն  
վրայի խիստ բանուկ նաւահանգիստ-  
ներէն մէկն է . Եւրոպացիք ալ, և  
մանաւանդ Ռուսացիք, հնդկա-

ստանէն Եւրոպա անցնելու ատեն սո-  
վորաբար Մոքա կը հանդային ու ան-  
կէ խահուէ կը վերցընեն : Եւթն  
կողմանէ ունեցած տեսքը ազուոր է  
կ'ըսեն . բայց թէ որ մէջը մտնես՝ խեղ-  
ճութիւնը մէկէն աչքիդ կը զարնէ :  
Տներուն շէնքը խիստ տկար է . և ո-  
րովհետև ան երկիրը գետնաշարժ ալ  
պակաս չէ, շատ վտանգաւոր բան է  
անոնց մէջ բնակիլը : Պարսպն ու  
բերդերը այնպէս խախուտ ու բարակ  
շէնքեր են որ քանի մը թնդանօթով  
մէկէն կրնան փլել : ( ) Դը չի մա-  
ցուելու տաք է, ճանճը ու փոշին  
խիստ շատ, գետինը չոր, ջուրը լե-